



ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԹԵՐԹ

ԹԻԻ 7-8
ՅՈՒՆԻՍ — ՕԳՈՍՏՈՍ

ԼԵ. ՅԱՐԻ 1923

Տարեկան 50 ֆր. = 4 դր. = 1 ստերլինգ:

Մ Ա Տ Ե Ն Ա Գ Ր Ա Կ Ա Ն

ՅՈՂԶԱՆՆԻՍ Ժ. ԲԱՐ-ՅՈՒԹԵՆԻ
ՀԱՅՈՑ ԿԱԹՈՒՂԻԿՈՍՆԵՆ ԳՐԱԾ ԹՈՒՂԹԸ

(Ըրոնումիստիկ)

2. Վասն ջրոյն, զոր խառնեմք
ի բաժակն՝: — Վասն ջրոյն զոր արկանեմք
մէք ի բաժակն արեան եւ խառնեմք, այս-
պէս ուսոյց մեզ Բրիտան եւ Յովհաննէս

Այս խնդիրը շրջափած է ժամանակին նաեւ
Գեորգ Եպիսկոպոս Արարաց († 740) իր առ Յեշու
ուղղած նամակին մէջ (տես Lagardii Analecta
Syriaca, էջ 108—134)։ Տաշեան այսպէս կը թարգ-
մանէ շատ հետաքրքրական այս հատուածը «Իսկ նկատ-
մամբ այն միւսոյն զոր գրած էիր (Ասորիւն. «ըսած էիր»)՝
ինձի՝ թէ եթէ հաւատացեալ էր այս Գրեգորիոս, ապա
ինչ է այն կարծիքը, զոր սորվեցուցած է Հայոց որ ջուր
չխառնեն պատարագի բաժակին մէջ, — գիտցիր որ կրնար
անիկայ երեսներուն հրամայել որ ջուր չխառնեն գինւոյ
մէջ, թէեւ հաւատացեալ ըլլար կամ ոչ հաւատացեալ, որովք
վասն զի այսօր իսկ կան շատ մ'ոչ հաւատացեալք, որոնք
պատարագի բաժակի գինւոյ մէջ ջուր կը լեցընեն, Գար-
ձեալ նոյն Գրեգորիոսն ամենեւին չէ պատուիրած որ ջուր
չխառնեն գինւոյ մէջ, կամ որ մէկը չհաղորդուի (Ասորիւն՝
«զի մի առցէ որ զպատարագ») բայց միայն յարութեան
ուրբ տօնին՝ բաց ի քահանայից եւ սարկաւազաց եւ

աստուածապատում աշակերան եթէ ՆԼ ի
կողէն տեառն արիւն եւ ջուր՝ արիւն նշա-
նակ կենաց նորա եւ ջուր աւրինակ մա-
հու նորին: Եթէ նորա մահուամբն փրկե-
ցար եւ զյիշատակ մահու նորա տունէ եկե-
ղեցի հաւատացեալ ի զոհութեանն խոր-

տղայոց մանկանց, կամ որ պատկեր չընեն իրենց եկե-
ղեցեաց մէջ, թէպէտ եւ այս ամենն անոր (Գրեգորի)
կը վերագրեն: Բայց նոյն իսկ եթէ նոյն Գրեգորն գրած
ըլլար այս ամեն օրէնքները, ինչպէս իրենք կը հաստա-
տեն, պէտք էր գէթ խորհիլ որ այն իրենց Գրեգորիոսը
մեծ եւ առաւել չէր քան զուրբ առաքեալս որբ աւան-
դեցին գրեթէ յամենայն բաժակին գինւոյ մէջ, Պետրոս
ըստ ինչո՞ւն էր զայն ի ինչո՞ւն, եւ ի զուստու
եւ Պաւլոս Մարտիրոս եւ ի ինչո՞ւն էր ի ինչո՞ւն
եւ Պաւլոս եւ Յովհաննէս Սեբաստ եւ ի ինչո՞ւն էր
անոնց ի ինչո՞ւն էր ինչո՞ւն էր ինչո՞ւն էր ինչո՞ւն
եւ Պաւլոս եւ Մարկոս Մաղքոսանդրիա եւ Սեղիպոսոս եւ
Զովհարայ ամեն տեղերը եւ անոնցմէ բոլորնց եկաւ այս
աւանդութիւնը քրիստոնէից ամեն եկեղեցեաց մէջ
մինչեւ ցայսօր: Արդ մենք չորս ամիս ունինք եւ պա-
տարագի բաժակի գինւոյ մէջ, իսկ իրենք ուրիշ վկայ
պատարագի բաժակի գինւոյ մէջ, ինչո՞ւն էր, ինչ-
մամբ անոր որ հայագրի մը քեզմէ պահանջեր էր, ինչ-
պէս որ գրած էիր, թէ ցուցուր ինձ աւետարանէն թէ
Տեառն մերջ իւր աշակերտաց տուած բաժակին մէջ
ջուր կար կամ թէ պէտք է ջուր լեցընել յայն, զուն
ալ իրմէ պահանջէ որ քեզի ցուցնէ աւետարանէն՝ թէ
ջուր չկար այն բաժակին մէջ եւ թէ պէտք չընէր ջուր
խառնել խորհրդոյ բաժակին մէջ: Բայց թերեւս բո-
ւոր Վետարանին մէջ գրուած է թէ Տերն մեր բաւ-

Հրրգեան, որպէս եւ ինքն իսկ ասէ թէ, «Զայս արարէք ի յիշատակ մահու խնայ», ապա ուրեմն, որ միանգամ զինի սեռն եւ անապակ եւ պարզեալ գործեն եւ մատուցանեն ի սեղանն, յուրաստ կան ի մահուանէ եւ ի չարչարանացն, զոր վասն նոցա չարչարեցաւ, այնու զի լոկ զլեանս նորա քարոզին: Բանզե եւ Հեթանոսք Սարանի¹ եւ Հրէայք, որ յամենայն տեղիս կան շուրջ տարածեալ, զինի անխառն եւ յստակ ի պատարագս իւրեանց ընծայեն, այլ գտանին ունայնք եւ թափուրք ի հաւատոցն Բրիստոսի, վրիպեալք եւ անկեալք ի ճըշմարիտ կենացն, որ եղեւ քրիստոնէից ի ձեռն մահու նորա: Նմին իրի իսկ պարտ

իւր աշակերտացը՝ թէ ճշմարտիւ կ'ըսեմ ձեզի թէ մէյ մ'ալ պիտի չստեմ «ի բերոյ որթոյ», մինչեւ որ ձեզի հետ Աստուծոյ արբայութեան մէջ նոր խմեմ զայն, եւ լսէ թէ «ի բերոյ որթոյ», ըսելովն յայտնի է թէ անապակ զինի էր բաժակին մէջ եւ ոչ ջրախառն գինի: Այլ թող լսէ. Բնչ ուրեմն, յԱրբայութեան Աստուծոյ կամ յարութենէն ետքը՝ երբ իւր աշակերտաց հետ կերաւ եւ խմեց մեր Փրկիչը տնօրինաբար իւր յարութիւնը ստուգելու համար երբ մնաց իրենց քով 40 օր, ինչպէս գրուած է, անխառն խմեց ինքն եւ իւր աշակերտներն ամէն ատեն որ կերան եւ խմեցին. եւ ո՞վ է այնչափ յիմար որ այսպէս լսէ, բայց այն միայն որ կ'ըսէ թէ ջուր չկար բաժակին մէջ զոր առաւ Տէր մեր եւ մատոյց եւ օրհնեց եւ խմեցին անկէ իւր աշակերտներն, այլ միայն զինի: Բայց արդ եթէ ուղէ մէկն ըստ պատշաճի ջրել իրենց այս գարովելի կարծիքը, եւ զայն ամենայն, զորոնք վերը յիշեցի, շատ խօսքերու եւ ընդարձակ գրութեան պէտք կ'ունենայ, այլ մենք զայս ժամանակին թողով՝ քու գրածիդ ուրիշ մէկ գրուին անցնելք» ԳԼ Ե. (Ագաթանգեղոս առ Գէորգայ ասորի եպիսկոպոսին եւ այլն, էջ 8—10, Հմմտե նաեւ Տէր-Մինասեան, անդ, էջ 168—171): Նոյնպէս հայատեաց Թակոբ Եղեոսացին († 708) Հրէաներու հետեւող կը համարի Հայերն ի մէջ այլոց նաեւ այնու որ «անխառն գինի կը մատուցանեն», Cod. Palat. Medic. Or., fol. 141—142, տե՛ս L, էջ 301—302 եւ Wright, A short hist. of Syr. Literature, էջ 146):

¹ «Հիթանոսք խորանի», ասութիւնը Գէորգ իր պատասխանին մէջ սապէս կ'արտայայտէ՝ «Այլ միայն անկէն ի խորհուրդն եւ քննեալ ոչ համարեցաք պատշաճ, այլ հրամայեցաք արկանել ջուր» լուրջ ու շարժութեան արժանի է այս ինչդիրք. կարելի է կարծել թէ Բար-Շուշան այստեղ «հեթանոս» կը մակագրէ խառանք քաղկեդոնի կղերը, որուն գէժ ժամանակին Թակոբ Եղեոսացին ալ զինուած էր դեռ սարկաւագ էր ἀπολογίαով, Հմմտե Baumstark, Geschichte der syrischen Literatur, էջ 264:

եւ պատշաճ է զի նուիրեսցուք զինի եւ ջուր հոգուով հաւատոց ըստ առաքելոցն նմանութեան, զի ասէ իսկ սուրբն տէր Միքիմ¹ Զուրքն աղաղակ բարձեալ գոչեն թէ սպանաւ Աստուած, իսկ արիւնն մեծաբարբառ քարոզէ թէ կեայ եւ զկենդանութիւն կրէ բնութեամբն: Այսոքիկ սակաւք վասն իրացս եւ շատ իսկ:

Է. Վասն մկրտութեան խաչից եւ ժամահարաց²: — Իսկ վասն մկրտութեան խաչից եւ ժամահարաց, զոր դուքն կատարէք, ոչ առաքեալք ուսուցին զայսպիսի ինչ եւ ոչ վարդապետք ուրեք հաստատեցին եւ ոչ ի զիրս ինչ գրեցան եւ ոչ ի կանոնս եղան: «Երթայք աշակերտեցէք զամենայն հեթանոսս, ասէ Բրիստոս, եւ մկրտեցէք զնոսս յանուն հաւր եւ որդւոյ եւ հոգւոյն սրբոյ»: Այս իսկ է կանոն համաշխարհական եւ սահման ճշմարիտ ուղղափառ հաւատոց, զոր աւանդիցին մեզ առաքեալք եւ հարք սուրբք. եւ յայսմ ի սմին որոշին հաւատացեալք յանհաւատից եւ որդիք՝ յաւտարաց: «Որ ի Բրիստոս մկրտեցարուք, զԲրիստոս զգեցեալ էք», ասէ Պաւղոս, ապա ուրեմն եւ խաչքն եւ ժամահարք՝ քարինք եւ փայտք³ զնոյն Բրիստոս զգեցեալ են մկրտութեամբն սրբով, որ արդարեւ իսկ աւտար է ի ճըշմարտ

¹ Հմմտե Sancti Ephrem Syri opera omnia, հար. Ա, էջ 13:

² Բնագրին խօսքը փոխանակ դասական «լանգակ» բառով թարգմանելու յարմար դատեցի Գէորգի գործածած «ժամահար» բառով ներկայացնել:

³ N ունի հոս խոսք բառը, որ է «կաթայ», = κάδος (Հմմտե Վարդանեան, Նիւթեր հայերէն բառագրութեան, էջ 23—24), հետեւաբար կը թարգմանուի des pierres et des marmites (κάδος), էջ 185, այսպէս ընթերցած կը թուի նաեւ Ղազարեան, որմէ օգտուելով Տէր-Մինասեան ալ կը թարգմանէ բառը «իբրեւ քարեր եւ Բարդուայ երէր» (λέβης), էջ 249, իսկ L ունի խոսք ընթերցուածը, որ է «փայտ» (Steine und Holz), էջ 318. եւ կը նախընտրեմ այս վերջին ընթերցուածը, քանի որ Գէորգայ պատասխանին մէջ արդէն այսպէս կ'ըմբռնուի բառը. «Արդ սոսա, զո՞վ ասաց տէրն մկրտել եւ կամ առաքեալ որոնք զԲրիստոս զգենուլ, ոչ ապաքէն մարդկան մտաւորաց եւ բանաւորաց եւ ոչ անշուք նիւթոյ Գորի կամ Գայրի», Գերք թղթոց, էջ 345:

հետեւ եթէ մեղաւ: Այսպէս զոյն գոյն եւ մարսաւորք եւ պոռնիկք եւ աւազակն, որ ի խաչին ապաշաւեաց: Դա աւազիկ դոքին իսկ են նմանութիւնք եւ աւրինակք որոց միանգամ ճշմարտութեամբն ապաշխարիցեն: Մի՛ յուսար ի թողութիւն այնր, ասէ գիր, որ բանիւ եւ եթ (ապաշխարիցէ), զի մի մեղս ի վերայ մեղաց կուտիցես: Ապա ուրեմն չէ գեղեցիկ եւ վայելուչ խոստովանութիւն, եթէ չիցէ ճշմարտութեամբ, այլ ստութեամբ, ո՛չ քահանայից ինչ այն պատշաճէ, եւ ո՛չ սարկաւազաց եւ ո՛չ աշխարհական արանց: Եւ այս ցայս վայր շատ իցէ:

Թ. Վասն երեկոյի չորեքշաբաթուոյ եւ ուրբաթու: — Իսկ վասն երեկոյի չորեքշաբաթուոյ եւ ուրբաթու (տացութիւն պատասխանի) թէ է իսկ այս սովորութիւն անմիտ վայրապար եւ ոչ յաւրէնս ուրեք գրեալ. զի ամենայն համարէն աւուրք զուգապատիւք են եւ հաւասարք համարովք թուոցն եւ փառաւորութեամբ արարչութեանն եւ չեք ի նոսա որ պայծառագոյն քան զսրբական աւր միաշարաթուն գտանիցի¹: Նա եւ հեթանոսք իսկ գլխովին մեծապատիւ զնա մեծարեն նշանակաւ արեգականն եւ քրիստոնեայք հաւատովքն. զի ի նմա յաւրինեալ կարգեցան. համարէն արարածք ի սկզբանէ, եւ ի նմին նորոգեցաւ ամենայն եւ եկն ի զարդ եւ ի յարդ ի վախճան կատարածի, յորում յարեաւ նա ի մեռելոց: Եթէ պահիցէ ոք յայս երեկոյս եւ կամ եթէ ըստ սովորութեանն ուտիցէ առանց ինչ խտիր ընդ մէջ արկանելոյ, ոչինչ աւզուտ անտիրնաւ շահել մարթայցէ, քանզի կերակուր ոչ ի վեր զմեզ առ Աստուած համ-

բանայցէ, ասէ Առաքեալ: Ոչ եթէ տետերովն շահիցիմք ինչ եւ ոչ յորժամ ոչն ճաշակիցեմք՝ կորուսանիցեմք: Եւ եթէ զայս ինչ մեք պինդ ունիմք եթէ սկիզբն աւուրն յերեկոյէ է եւ ոչ եթէ յառաւաւտէ՝ զայս յայնմանէ իսկ ուսաք, զի ասէր Բրիստոս առ այնոսիկ որ զնշանն խնդրէին թէ «Ձի որպէս, ասէ, էր Յովնան ի փորկէտին զերիս տիւս եւ զերիս զիշերս, նոյնպէս եղևցի եւ որդի մարդոյ ի սիրտ երկրի զերիս տիւս եւ զերիս զիշերս»: Եթէ ի թիւս համարոց քոց յառաւաւտէ ուրբաթուն սկիզբն արարեալ հաշուիցիս դու, ի գիշերն իսկ երկուշարաթուոյն, որ յետ միաշարաթուն է, առեալ ածիցէ զքեզ համարդ. այլ ո՛չ յայսմ գիշերի եղեւ յարութիւնն Բրիստոսի. Ձի յարեաւ վաղ քաջ ընդ առաւաւտն ընդ արշալոյսն միաշարաթուոյն, ասէ սուրբ տէր Եփրեմ¹, եւ կոչեցաւ միաշարաթիս յարութեան: Բարւոք իսկ ի ժամանակէ, յորում եբեկ տէր մեր զմարմին իւր ի վերնատանն, համարիցես դու զթիւսդ եւ հասանիցես այնուհետեւ պարզ ուղիղ եւ փութով պնդութեամբ ի վերայ՝ եթէ խորհրդով իմն եւ սքանչելեաւք յայնժամ ուրեմն մեռաւ տէր մեր, յորմէհետէ բաժանեաց բաշխեաց զմարմին իւր աշակերտացն, եւ զայս կարգեցին մեզ հարք սուրբք: Ապա ուրեմն յառաջագոյն է երեկոյն քան զառաւաւտն, եւ գիշերն նախագոյն քան զաւրն եւ մերն ճշմարիտ է, զի յերեկոյէ իսկ հսկեմք մեք եւ պահեմք յաւուր չորեքշաբաթուոյն եւ ուրբաթուն: Այլ աւրէն եւ արժան է գիտել ճանաչել թէ զինչ խտիր ընդ աւրն եւ ընդ տիւն կայցէ ի միջն. զի տիւ կոչի յիւնցն արեգական մինչեւ ցմուտն, իսկ աւր զգիշեր եւ զտիւ զոյդ հասարակ յինքեան ունի գոգեալ կամ զքսան եւ զչորս ժամն հաւասարութեամբ եւ յաճմանն եւ ի նուազութեան չորից ժամանակացն տարոյս: Այս

¹ Լուսանցագրութիւն մը կայ այստեղ, զոր այսպէս կը թարգմանեմ, «քանզի մոռքն հաշուին զաւր միաշարաթուոյն արեգական, որ ի վեր է քան զամենայն արարածս եւ զաւրն երկրորդ՝ լուսնի եւ զաւրն գ. Արէսի, եւ զաւրն դ. Հերմեայ եւ զաւրն ե. Չեւս գեղն, եւ զվեցերորդն Աստղական եւ զաւրն եւ թիւերորդ կրօնեայ. այս անգեկութիւն յարաքին իմաստնոց»:

¹ Sancti Ephrem Syri opera omnia, հոր. Ա՛ Էջ 18:

իսկ է խնդիրն վասն երեկոյի չորեքշաբաթուցն եւ ուրբաթու, մինչ կայ եւ մնայ դեռ եւս բազում ճմարտութիւն ի գրեւ վասն այսր եւ այլոց եւս այսպիսեաց իրաց:

Ժ. Վասն տաւնի ծննդեան, զոր ոչ առնէք դուք¹, որպէս այլ ամենայն ազգք համաւրէն աշխարհի — Վասն տաւնի սրբոյ ծննդեան եւ յայտնութեան, զոր ըստ կանխակալ սովորութեանն տաւնէք դուք ի միասին, գիտաւջիր տէր, զի զորմէ միանգամ երկեւան ինչ երկմտութեան ի ներքս իցէ մտեալ՝ կամ յիրացն բնութենէ այն հաստատեցի կամ ի սովորութենէ եւ կամ ի գրոց: Յիրացն բնութենէ՝ յղութեամբն եւ ծննդեամբ եւ հրահանգացն կրթութեամբ. ի սովորութենէ՝ դպրութեանն ուսմամբ կամ ճարտարութեամբ հիւսնութեանն կամ դարբտարութեանն արուեստիւ եւ ի գրոց՝ «Գիրք ծննդեան Յիսուսի Բրիտտոսի» այլովքն հանդերձ: Զբնութեան եւ զսովորութեան զհետ երթայ ուսումն մտաց, այլ ի բանս գրոց հաւատոց պէտք են: Արդ էր սովորութիւն հազարայ ի բազում ժամանակաց հետէ ի քսաւերորդ հինգերորդ աւուր դեկեմբեր ամսեան առնել զտաւն ծննդեան, իսկ ի վեցերորդումն յունուարի տաւնել զտաւն յայտնութեան տեառն մերոյ: Ոչ իբրեւ յայտնութեանն մէջն սպրդի զիպաց ինչ կամ ի ագիտութենէ սպրդեցին մտին այս աւրէնք յեկեղեցիս Յունաց եւ Հռոմոց եւ Նղիպտացոց եւ ի մեր իսկ Ասորոց եւ այլոց բազմաց, այլ յաւրինացն բնութենէ ընկալան առին իմաստունքն առաջինք եթէ յառաջագոյն է տաւնել մարդոց եւ ապա այնուհետեւ մկրծնութիւնն եւ ի գրոց իսկ ուսան նորա եթէ

նախ զառաջինն ծնաւ Բրիտտոս ի քսաներորդ հինգերորդ աւուր դեկեմբերի եւ ապա ի վեցերորդ աւուր յունուարի մկրտեցաւ ըստ Ղուկայ աւետարանչի: Զի ասէ իսկ այսպէս եթէ «Յամսեանն վեցերորդի առաքեցաւ Գարրիէլ հրեշտակն», այլովքն հանդերձ: Ամիս վեցերորդ զյղութիւն Յովհաննու անուանէ¹, քանզի այսպէս իսկ ասէր հրեշտակն առ կոյսն երանելի աստուածածինն Մարիամ ի ժամանակի իբրեւ կայր ի կասկածանս վասն յղութեանն եթէ «Ահա, ասէ, Նղիսարէթ ազգական քո եւ նա յղի է ի ծերութեան իւրում եւ այս վեցերորդ ամիս է նորա», այլովքն հանդերձ: Բանզի յղութիւն Յովհաննու զիպեցաւ ըստ լուսնութեան յամսեանն հոկտեմբերի ի մետասաներորդում աւուր, յորժամ առ զաւետիսն Զաքարիա հայր նորա, ըստ արեգականն ի յԳ. սեպտեմբերի, յորում կատարեմք մեք եւ Յոյնք զտաւն աւետմանն Զաքարեայ: Եւ յորժամ համարիցես զու եւ հաշուիցիս յայս ժամանակէ սկիզբն արարեալ մինչեւ ի իՆ. անդր մարտ ամսեանն, յորում տաւնեմք մեք զաւետումն Աստուածածնի, ամիսս վեց ճշդիւ գտակաւ գտանիցես, որ է ըստ թուոյ լուսնի տասներորդ ապրիլիոս է ըստ թուոյ լուսնի տասնութեան եւս եւ յայսմանէ մինչեւ ի քսաներորդ հինգերորդ աւուր դեկեմբերի, գտանիցես հաւաստեաւ ամիսս ինն, յորում ժամանակի ծնաւ կենարարն, (որ) երեւեցաւ ի քսաներորդ հինգերորդ աւուր դեկեմբերի եւ ի վեցերորդումն ըստ լուսնոյ յունուարի, որպէս ասէ սուրբն տէր լուսնոյ յունուարի, յորպէս ասէ սուրբն տէր Նովրեմ² ի. տասներորդումն յղացաւ զնա եւ ի վեցերորդումն ծնաւ, այս է ըստ թուոյ ի վեցերորդումն ծնաւ, այս է ըստ թուոյ լուսնոյ, քանզի Հրէայք զթիւս ամսոց իւր-

¹ Բնագիրն ունի «ܩܘܪܝܢܐ», զոր N բառական կը թարգմանէ que nous ne faisons pas (187), մինչդեռ L սրբագրութիւն մը փորձելով կը կարդայ «ܩܘܪܝܢܐ», ինչ թարգմանէ welches sie nicht feiern (էջ 320), ինչ սակայն լաւագոյն կը թուի ասորի բնագիրը «ܩܘܪܝܢܐ», կարգաւ ու թարգմանել «զոր ոչ առնէք դուք», զիչ մը վար «զոր ըստ կանխակալ սովորութեան որոշեալ էր ի միասին»:

¹ «Զի ասէ յամսեանն վեցերորդի, զյղութիւնն եղեւթութի թուէ», Եփրեմ, Համաբարբառ, Բ, էջ 17:
² Հմմտ «Աւետարանեաց Մարիամն», որ աւր տասն էր արեգ ամսեան... եւ ծնաւ նա որ աւր վեց տասն էր արեգ ամսոյ», Եփրեմ, Համաբարբառ, Բ. հար. էր քաղց ամսոյ», Եփրեմ, Համաբարբառ, Բ. հար. էջ 19, անս նաեւ Lamy, Ephraemi Syri hymni et sermones, Mechlin., 1882, I, 10 եւ հար. II, էջ 415 Հռոմի տպագրութեան:

եանց եւ գտանիցն տարեկանաց ըստ լուսնոյ հաշուին. եւ որպէս ի յղութենէ անտի Յովհաննու մինչեւ ի յղութիւն կենարարին կան ի միջեւ ամիսք վեց, նոյնպէս եւ ի ծննդենէ Յովհաննու, որ եղեւ ի քսաներորդում չորրորդում յունիս ամսոյ, մինչեւ ցծնունդ տեառն, որ եղեւ ի քսան եւ հինգերորդում աւուր դեկեմբերի, ամիսս վեց գտանիցես: Դարձեալ եւ հեթանոսք եւ մոլոք եւ քաղեայք աստեղանշմարք, որ զկենդանակերպ նշանս երկնից չափիցեն եւ կարգաց եւ յաւրինուածոց աստեղացն կայցեն պատկառ, յայսմ ի սմին ի քսաներորդ հինգերորդ աւուր դեկեմբերի առնեն զտաւն բարձրական հարսանեաց¹ արեգական, քանզի (ի սմն) սկիզբն առնէ արեգակն ելանել բարձրանալ անդրէն միւսանգամ ի բարձրաբերձ աստիճանս, որ յառաջագոյն դուշակեալ պատմեր զմեծապայծառ արեգականէ արդարութեան, որ ծագեցաւ յայսմ ի սմին ի սուրբ աւուրս տէրունի եւ եբեր զխորհուրդս փրկութեան եւ ի բարձրական կարգս հան վերացոյց զԱդամն² եւ ի տեղին առաջին: Ապա ուրեմն ճշմարտիւ իսկ ի ԻՍ. դեկեմբերի ծնաւ տէր մեր, ի վեցերորդումն յունուարի ըստ լուսնոյ, յամի երեքհարիւրերորդի եւ իններորդի Յունաց եւ յամի քառասներորդի յառաջնում Աւ-

գոստեայ կեսարու եւ ընկալաւ դարձեալ զմկրտութիւն յամի երեքհարիւրերորդի երեսներորդի իններորդի Յունաց եւ յամի հնգետասներորդի Տիբերեայ կայսեր ի վեցերորդումն յունուարի ամսեանն արեգական եւ ըստ լուսնոյ գտաւ դարձեալ վեցերորդն յունուար ամսեանն, որպէս եւ վասն ծննդեան նորա գտաք զվեցերորդն սահմանեալ ամսեանն յունուարի: Եւ ի պատճառս լուսնականն համարոյ, քանզի եւ այսպէս իսկ ի ժամանակս ծննդեանն եղեւ եւ զոյն աւրինակ եւ ի մկրտութեանն դիպեցաւ, սովորութիւն առ նախնիս այս իմն կալաւ, զի ի միասին միանգամայն կատարեսցին երկոքեան տաւնքս, ըստ աւրինակի որպէս դուքդ առնէք, մինչեւ ի ժամանակս ուրեմն Արկադեայ արքայի եւ տեառն Յովհաննու Ոսկեբերանի, որ ի միում տիսն ծաղկէին: Ապա այնուհետեւ ի հանդէս հարցափորձի զերան ածին հարքն սուրբք եւ կարգեցին եւ եղին ստուգութեամբ եթէ նախ իսկ տաւն ծննդեանն տաւնեսցի եւ ապա այնուհետեւ յայտնութեանն, եւ յայնմանէ եւ այսր հաստատեցան կարգեցան սրբական տաւնք ծննդեանն եւ յայտնութեան՝ մի մի իւրաքանչիւր առանձինն ըստ վայելչական կարգացն եղելոց ի հարցն սրբոց ազդեցութեամբ հոգւոյն սրբոյ, որ ուսոյց զնոսա եւ իմաստունս յարգարեաց, ըստ զաւրութեան ճշմարտութեան եւ խորհրդոցն ուղղութեան եւ որպէս էր հաստատեալ եւ կարգեալ ժամանակ ծննդեանն կենարարին մերոյ եւ աստուածիղէն յայտնութեանն: Այս իսկ են պատճառք սրբոյ տաւնիս ծննդեան եւ յայտնութեան, զի տաւնեսցուք զիւրաքանչիւր ուրոյն առանձինն եւ այս սովորութիւն վայելուչ եւ զեղեցիկ հաստատեցաւ եւ եղեւ ընդունելի ամենայն ազգաց ի կաթողիկէ եկեղեցւոջ¹. քանզի բազում ինչ վայելչական

¹ Այսպէս կը թարգմանեմ ասորի ܠܘܟܐ ܘܠܘܠܐ, հետեւելով Մառի հրատարակած Եփրեմի անունով ծանօթ ասորա-հայ հետաքրքրական գրութեան մը (Էջմիածին, Թ. 899), ուր ասորի ասորիներ կը տառադարձուի «ուխաւրէն ու այս լէհ հլու լէհու» եւ կը թարգմանուի «եւ անուանէին զաւրն զայն որեքուսն լէհու» որուն համապատասխան հայերէնն է «եւ անէին թէ այսաւր հորասնէք է որեքուսնն», Тексты и Разыскания по Армяно-Грузинской Филологии, I, էջ 46, 50: Տես այս մասին Brockelmann: Ein syrischer Text in armenischer Umschrift, ի թերթին ZDMG, հար. 56, էջ 616-618: N կը կարծէ qu'il désigne l'arc concave décrit par le soleil aux points le plus bas de sa course եւ կը յատկացրէ le solstice բառը (էջ 188) իսկ L կը թարգմանէ իր կարգին աւելի լաւ ein großes Fest, das Sonnenfest (էջ 322):

² Բնագիրն ունի Ծ, կարելի է հետեւաբար թարգմանել նաեւ «զմարդն» ինչպէս ըբած է L (էջ 322):

¹ Այս առթիւ այսպէս կ'արտայայտուի Գիորնի-օրոս Բար-Սալիբի «Արեւելեան երկրներում եւ հիւսիսում մինչեւ Արկադիոս կայսեր եւ Մար Յովհաննէսի»

րեքշաբաթուոյ եւ ուրբաթու, ունիմք մեք աւրինակս ցուցանելն հաւանեցուցիչս եւ վկայութիւնս ընծայութեանց. նախ իսկ եւ առաջին այն զի ժողովուրդն առաջին, որ աստուածածանաթն եղեւ եւ կեանս ըստ կարգաց եւ աւրինաց ընծայեցոյց, էր իսկ արդարեւ ժողովուրդն որդւոցն Խորայելի: Ի բերանոյ Աստուծոյ տուաւ նոցա պատուէր հրամանի ի ձեռն Մովսէսի, զի յերկոյէ սկիզբն արասցեն պահելոյ զտաւնս իւրեանց եւ տաւնելոյ զշաբաթս. եւ ս'յսպէս զսոյն գոյն առնեն զան նոքա մինչեւ ցայսաւր ժամանակի: Երրորդ անգամ աւր միաշաբաթու՝ յարութեան է եւ ահա յիննորոր ժամէ շաբաթուն մտանէ միաշաբաթին եւ լոյսն, որ ծագեցաւ յԵրուսաղէմ, վկայէ եւ հաստատէ՝ ի բաց զամենայն տարակոյսս պարուրեալ: Երրորդ զարձեալ ի մեծի ուրբաթու խաչելութեան ի զիշերի, յորում ուրբաթն լուսանայ, ցայգապաշտան մեծ առ ամենայն իսկ ազգս լինի եւ հսկմունք գործին եւ աղաթք առնին եւ յիշատակք փրկութիւնարեր չարչարանացն կատարին, այլ ոչ եթէ ի զիշերի, որ զուրբաթուն զհետ գայցէ, քանզի սա այնուհետեւ շաբաթ աւետեաց՝ կոչի, որպէս եւ որ զինին գայցէ միաշաբաթն՝ յարութեան: Վասն այսորիկ իսկ արգարեւ ճշմարտիւ յերկոյէ զնեմք մեք զսկիզբն աւուրն վազորգայնոյն: Եւ չորրորդ անգամ նա աւանիկ եւ ամենայն իսկ ազգք յերկոյէ, որ զտաւնն կանխիցէ կամ զմիաշաբաթին, սկիզբն առնեն տաւնել եւ փառաւորել զաւր

տաւնին: Ապա ուրեմն ճշմարտութեամբ իսկ յերկոյէ, որ զուրբաթն կանխիցէ, սկանիմք եւ տաւնեմք մեք զաւր կենարար չարչարանացն պահոցն պնդութեամբ եւ աղաթիւք: Զոր աւրինակ այր թագաւոր կամ իշխան եթէ դէպ յանկարծ ուրեք այնպէս իմն տայցէ զի ի գեւղ ինչ կամ ի քաղաք մտանիցէ, ամենեքին առ հասարակ խուռնրթաց մեծապայծառ զարդուք ընդ առաջ ելանիցեն եւ բազմապատիկ յաւրինուածովք եւ յարգարեալ իմն եւ յաւրինեալ կարգաւք մեծապատիւ զմուտն մեծարիցեն, ապա եթէ առանց ինչ զարդուրեւեայն իմն զմուտն գործիցէ, սակաւք եւ եթ զչուն իմանայցեն, նոյնպէս եւ մեք բարիոք գործիցեմք յորժամ կանխեալք՝ քան զերթն առաւելագոյն զմուտն մեծարեալ պատուիցեմք, որպէս եւ առնեմք իսկ եւ զծնունդ տեառն յաճախագոյնս պատուեմք եւ կանխեմք եւս եւ պահեմք, է զի զքառասուն աւուրս լի բովանդակ եւ է զի երեսուն, կամ շաբաթս երկուս եւ է ուրեք զի ԻՅ աւուրս, եւ առ այս զոն կարգեալ կանոնք ազգի ազգիք եւ մտրիշայք պէսպէսք եւ երգք եւ ասացուածք եւ թարգմանութիւնք եւ մարդարէութիւնք առաւել քան վասն աւուր համբարձմանն, զի նայն գալուստ Աստուծոյ է առ մեղ մարմնովն եւ սայս՝ երթն: Հինգերորդ անգամ զարձեալ ամենայն աւր լի կատարեալ զսոյր եւ զցերեկ զոյր հասարակ յինքեան ունի բովանդակեալ եւ կատարի ԻԴ ժամուք. իսկ մեք տաւնեմք զաւր սուրբ ուրբաթուն զոյր զն ամենայն եւ զտիւն բովանդակ զքսան եւ զորս ժամս, ի մտիցն արեգական, յորում ուրբաթն լուսանայցէ, մինչեւ ցմլուս մուտն, յորում շաբաթն սպիտակասցի: Են եւ այլ եւս աւրինակք ցուցանելք եթէ աւրն կամ տաւնն անդէն ի սկզբն առաւելագոյն մեծարեալ պատուի քան ի կատարածի իւրոյ վախճանին. ապա ուրեմն յիրաւունս կամք մեք զի սկանիմք մեք եւ տաւնեմք զաւր ուրբաթուն անդէն ի մտանեին:

stinence à la fin (au soir) du mercredi et du vendredi (էջ 190), մինչ և ունի յէջ. ընթերցուածք, որով իր թարգմանութիւնը կու տայ բոլորովին տարբեր միաք՝ wenn wir aber die heilige Feier am Schluß des Mittwoch und Freitag anfangen (!), էջ 324, որ սակայն արամեագծորէն կը հակասէ Բարեփարին՝ «ապա ուրեմն ճշմարտութեամբ իսկ յերկոյէ, որ զուրբաթն կանխիցէ, սկանիմք եւ տաւնեմք մեք զաւր կենարար չարչարանացն պահոցն պնդութեամբ եւ աղաթիւք»:

¹ Ասորիները «առաջ շաբաթ» կ'անուանեն յձԹ յէջ 324, որ է բառական «շաբաթ աւետեաց»:

Մա եւ հաստատութիւն իսկ վանաւ-
րէից եւ մենաստանաց այսպիսի է¹. երթայ
վանական ոմն եւ տայ արծաթ եւ կաշառ

Մատթէոս Ուռհայեցիին էլ Հայոց եկեղեցու գրու-
թիւնը ժԱ. դարու վերջին շատ մութ գոյներով է նկա-
րագրում եւ յատկապէս խօսում է անարժանների եւ
կաշառակերութեան մասին, (Տ-Մ, էջ 254): Ահա
Ուռհայեցւոյն գրածը. «Եայսմ ժամանակին էր աղ-
մուկ եւ խռովութիւն մեծ ի վերայ աթոռոյն սուրբ
Լուսաւորչին Գրեգորի. վասն զի յաւուրս յայտոսիկ ոչ
հրամանաւն Աստուծոյ եւ կամ արժանաւորութեամբ
(ուրիշ ձեռագիրներ կը յաւելուն՝ կամ ընտրութեամբ)
էր կարգագրութիւն սրբոյ աթոռոյն, այլ զօրութեամբ
եւ կարողութեամբ եւ բարձրագահ իշխանութեամբ եւ
այս ոչ լինէր յայտնութեամբ հոգւոյն սրբոյ, այլ լինէր
ի ձեռն պատահմանց եւ յաջողութեանց եւ արօք ոսկ-
ւոյ եւ արծաթոյ,» (տպ. Էջմիածին 1898, էջ 229): Մե-
եւնոյն ամբաստանութիւնները կը գտնուին նաեւ Ներսէս
Պաղոսի Հայերուն դէմ Բենեդիկտոս ԺԲ-ին
ուղղած նամակին մէջ (Mansi, Sanct. concil. Coll.,
Suppl. III, էջ 522), որմէ հետեւեալ տողերը կը քա-
ղեմ Ակինեսանի թարգմանութեամբ. «Բայց իբրեւ
մեռանիցի կաթողիկոսն առաջին՝ յաջորդ կաթողիկոսն
երթայ առ ինքական թաթարաց, որ հեթանոս է, եւ
ի նմանէ հաստատի ի կաթողիկոս. եւ զի հաստատիցի
ի նմանէ պահանջի ի նմանէ դրամ որչափ եւ վճարել
կարիցէ: Այս ձեւ ընտրելոյ եւ հաստատելոյ կաթողի-
կոս՝ մուծեալ եղև յեկեղեցին Մեծ Հայոց ի ձեռն
Հայոց թագաւորին Պարսից, հեթանոսի, որ պաշտէ
զհուր, եւ տեւէ մինչև ցայսօր ժամանակի: Եւ իբրեւ
հաստատիցի ի նմին թագաւորէ, տայ թագաւորն
զթուղթս (հաստատութեան) զի եպիսկոպոսք եւ հպա-
տակք հնազանդիցին նմա, վասն զի հաստատեալ է ի
նմանէ եւ զի դարձեալ տացին նմա գումար ինչ ար-
ծաթոյ եւ ապա ամ ըստ ամէ նոյնպէս: Եւ ամենայն
քահանայք տան նմա ամի ամի առ նուազն զգին միոյ
փոքրինի. եւ նոյնպէս ի քրիստոնէից եւ ի հպատակաց
ուռնի ամի ամի զգին առ նուազն վեց գրոշից արծաթոյ.
եւ կաթողիկոսն ամի ամի ուռնի տալ թագաւորին որիշ
ինչ գումար արծաթոյ, զոր թէ չտայցէ կամ այլ ինչ
յանցանա յանցանիցէ՝ թագաւորն ընկենու զնա (յիշխա-
նութենէն), Գաւազանագիրք կաթողիկոսաց Աղթամա-
րայ, էջ 27, տե՛ս նաեւ Tournebize, Histoire po-
litique et religieuse de l'Arménie, էջ 362, Գա-
պէս կ'ուզէ բարեբեւ՝ «կաթողիկոսք իբրեւ նորոգ սկիզբն
առնեն իշխելոյ, պատշաճ եւ ի դէպ համարին երթալ
առ ինքնական եւ յայտնել զիրեանց մեծարանս...
եւ թագաւորն տայ նոցա շնորհս եւ ընդունի զնոս
իբրեւ զտեսարս քրիստոնեայ ժողովրդոց: Այլ թէ թա-
ւաստեաւ յայտ,» Les historiens des Croisades, Hi-
storiciens arméniens, II, էջ 628, Ակինեսան, անգ.

¹ «Կաեւ — այսպիսի է» նախագատութիւնը Լ
կը համարի գլխակարգութիւն եւ կը բանայ նոր գլուխ
(էջ 291):

տեառն տեղոյն (գաւառապետին), եթէ
հեթանոս իցէ իշխանն եւ եթէ քրիստոն-
եայ, եւ կորզէ յինքն զգլխաւորութիւն
միայնակեցաց, այս ինքն զվերակացութիւն
այս նիշ վանաց եւ լինի այնուհետեւ տէր
տեղոյն եւ իշխան յամենայնի. գնոց տայ
եւ գնոց առնու, շինէ եւ քակէ եւ ձգէ
ի յաջորդութիւն զոր միանգամ ինքն կամի,
հնազանդէ զեղբարս, որ ընդ նովին կան եւ
մնան իբրեւ զգերիս, որոց չիք այնուհետեւ
բնաւ իշխանութիւն ընդ նմին կարգելոյ զե-
րաց վանացն, այլ մատակարարի աւուր ա-
ւուր իւրաքանչիւր ոգեպահ ոռճիկ. հաց
յոռի եւ չարահաւ. ուռնի արբայն վանաց
զայն, զոր նայն կամիցի եւ արձակէ՝ զոր նայն
ցանկանայցէ: Մա եւ նոքին իսկ եղբարքն,
քանզի առ ոչինչ ի վանս համարին, ցանկ
իսկ եւ հանապազ արձակեալստանակ շրջին ի
մենաստանաց ի մենաստանս եւ յաճին կո-
ծին վանաց ի վանս: Ապա յետ սակաւու-
միոյ եթէ գայցէ այլ ոմն եւ կաշառաբեկ
զտէր տեղոյն առնիցէ, հանէ նա այնուհե-
տեւ եւ մերժէ ի բաց զառաջինն եւ առ-
նու գրաւէ զտեղի նորուն. եւ այս-
պէս յայս աւրինակ խռովութեան ծնդեալ
ջերանին առանց դուլ եւ դադար ուստեք
գտանելոյ¹:

ԺԴ. Վասն աթոռոյ կաթողիկո-
սութեան, զոր ժառանգութեամբ ըստ
հարցն նոցին որդիք առնուն պայազատ
ի պայազատ է: — Սոյնպէս վասն բարձ-
րական աթոռոյ քահանայապետութեան նո-
ցա, զկաթողիկոսութենէ ասեմ, ասելի է
այսպէս եթէ չէ ըստ աւրինի այն յաւրին-
եալ եւ յարդարեալ, այնու զի որք կար-
զին գան ըստ մարմնոյ յազգէ սրբոյն Գրի-
գորի, որ քարոզեաց նոցա, իբրեւ զժա-
ռանգութիւն ինչ առնուն զպաշտաւնն աղ-
զականութեամբ մարմնոյն պայազատ ի պա-

¹ Տ-Մ գիտել կու տայ թէ «որքան էլ որ հա-
կաճառական գրուածքին յատուկ չափազանցութիւններ
լինին այս նկարագրութիւնների մէջ, այսուամենայնիւ
նոքա բոլորովին զուրկ լինել չեն կարող ճշմարտութեան
կորիզից» (էջ 255):

զմեղս իւր լինել եւ ընդունել զնորել թու-
ղու թեան, նստի երէցն եւ ընթեռնու նմա
կարգաւ մի ըստ միոջէ զամենայն, զոր ա-
րարեալ իցէ նորա եւ զոր ոչն գործեալ,
նա եւ զայնպիսիս եւս, զորս չիցէ բնաւ եւ
լուեալ իսկ եւ զմտաւ երբեք ածեալ: Եւ
սկսանին մնքառել այնուհետեւ ընդ նմա
խորհուրդք չարախորհուրդք զերացն զորս
լուաւ, որք ենն իսկ եւ որք զրեալն կան
եւ զորս ուսանի եւ առնէ: Եւս եւ երէցն
իսկ դարձեալ, որ ընթեռնուցու զպղծալից
ազգս մեղաց եւ չունիցի զք յանդիման
լսել ի նմանէ զնոսին եւ որք չիցեն բնաւ ան-
կեալ ի միտս ուրուք, բազմապատիկ վնաս
անձին գործէ եւ պղտորէ զմիտս եւ միշտ
իսկ եւ հանապազ զնոքաւք շուրջ գայ եւ
ի նոսին զեզերի: Դարձեալ բազմապատիկ
նմանէ խոստովանութիւն նոցա եւ վարդա-
պետութիւն հերիսիութեան հերձուածոյն
Եովսափանոսաց, որք ոչ ընդունին զապա-
շաւ այնր, որ մեղաւ. եւ յորժամ այր կղերա-
կան ի պողոնկութիւն անկանիցի կամ ի ստու-
թիւն զառածանիցի կամ¹ ցանկութեամբ եւ
հեշտութեամբ մարմնոյն ջեռնուցու, եթէ
իբրեւ զԴաւիթ² եւ զՄանասէ³ ապաշաւի-
ցէ զամենայն կեանս իւր, սակայն եւ այն-
պէս ոչ լինի ընկալեալ միւսանգամ ի սպաս
պաշտման, յոր կարգեալն կայր: Զոր աւ-
րինակ անսութ, ասին, ապակեղէն յորժամ
փշրիցի, չէ հնար թէ անդրէն կարկատիցի
եւ իցէ որպէս էրն յառաջագոյն, նոյնպէս,
ասին, եւ որ արատաւորեսցէ զմարմինն, ոչ
կարիցէ այնուհետեւ լինել այնպէս որպէս
յառաջագոյնն էր, ասին: (Այլ) յանդիմանէ
զնոսա կինն մեղաւոր, որ ընկալեալ եղեւ

եւ փութով պնդութեամբ չոգաւ զայնր
զինի, որ սրբէ զամենայն եւ մեծապէս մե-
ծարեցաւ յաւետարանի եւ եղեւ քարոզ
աւետարանութեան: Եւ մնքաւորն, որ ար-
գարացաւ եւ եղեւ աշակերտ եւ վերացաւ
եւ բարձրացաւ ի կարգ երկոտասանից եւ
զրեաց զաւետարանն սուրբ: Դարձեալ եւ
Դաւիթ, յետ աղտեղի խողտմանցն եւ
չնութեանն պողոնկութեան եւ անարէն
սպանութեանն զոր գործեաց, եւ վերացաւ
ապաշխարութեամբն ի բարձրական կալ զս
մարգարէութեան եւ կռչեցաւ սիրտ Աստու-
ծոյ եւ հայր Բրիստոսի¹: Այսպէս եւ այլ
ամենայն մեղաւորք, որք եկին ի զեղջ եւ
յապաշաւ եւ եղեն ընդունելի, դարձան
անդրէն եւ վերացան եւ առին միւսան-
գամ զկարգս իւրեանց եւ զսպաս պաշտա-
ման: Եւ բազումք ի նոցանէ ոչ լինին հա-
ղորդ եւ կցորդ կենդանարար խորհրդոյն²,
այնպէս զի ժամանակս քսան, երեսուն, քա-
ոասուն եւ յիսուն ամաց կեանս վարեն եւ
ոչ լինին բաժանորդ սրբոյ բաժակին: Եւս
եւ ի կարգէ իսկ քահանայից եւ միայնա-
կեցաց³ կան մնան նոյնպէս ժամանակս բա-
զումն առանց հաղորդելոյ, նոյնպէս եւ բա-
զումք յեպիսկոպոսաց, Գոն դարձեալ եւ
բազումք յեպիսկոպոսաց, որ ոչ պատա-
րագս մատուցանեն եւ ոչ սրբոց խորհրդ-
ոյն հաղորդին, այլ սակայն կարգին քա-
հանայս եւ սրբեն զեկեղեցիս եւ զսեղանս,
եւ մկրտութիւնս կատարեն եւ աւրհնեն
եւ զայլս եւս մի ըստ միոջէ: Այլ զարմանք
մեծապքանչ են արդարեւ անգէտ զիտու-

¹ Բնագիրն ունի յԱյլ, որուն հետեւելով N կը
թարգմանէ dans la faute de la concupiscence
(էջ 193), միւշդեա. L կ'ուզէ եւ կը կարգայ յԱյլ օ)
եւ կը թարգմանէ oder in die Begierde եւ այլն
(էջ 329), եւ կը հետեւի՝ վերջնոյս ուղղագրութեան:
² Լուսանցքի վրայ՝ «գրեալ է թէ ապաշաւեաց,
որպէս յիշատակեն զիրք»:
³ Լուսանցագրութիւն՝ «Եւ գրեալ է ի գիրս
եթէ արար շար եւ ոչ դարձաւ ի շար ճանապարհէ
իւրմի: զայս գտաք գրեալ ի գիրս մնացորդաց վերստին»:

¹ Բնագրին (ՍՁ) ընթերցուածք չեմ գիտեր ինչու
փոխելով N' Այլ (էջ 171). հատուածս կը հասկնայ et
le cœur de Dieu, du Père du Christ, s'est préoccupé
du reste des pécheurs qui se sont repentis (էջ 193),
որ սիսալ է.
² L ճիշդ չէ այստեղ aber eine Menge von
ihnen erlauben nicht, dass solche (bekehrte Sünder)
am Mysterion Christi teilnehmen (էջ 329):
³ N կը շեղի այստեղ բնագրէն հատուածս թարգ-
մանելով sans prendre part à la sainte communion
même s'il appartient à l'ordre des prêtres. Les
moines demeurent aussi... sans communier եւ
այլն, էջ 193:

մայեցւոց եւ Եզրիպտացւոց եւ Նուբիացւոց եւ Եթւովպացւոց եւ ի հեռաբնակ աշխարհին Հնդկաց, նա եւ առ Ամբարացիս¹ եւս, որ ի ներքսագոյն սահմանս նոցա եւ մաւտ առ նոսին եւ առ Ալանս, որ ի հիւսիսոյ կողմանէ եւ առ Բագարս եւ Ռուսս, որք են Սկիւթք, եւ առ Հունգարացիս եւ Բուղ-գարացիս եւ Բաղգացիս եւ այլ ամենայն ազգս եւ լեզուս, որք հաւատան ի քարոզութիւն աւետարանին: Սոքա ամենեքին զսուրբ տաւն ծննդեան ի միում աւուր կատարեն՝ ի քսաներորդ հինգերորդ աւուր դեկեմբերի եւ զյայտնութիւնն ի վեցերորդ դումն յունուարի: Եւ սոքա բնաւ իսկ ընդէր անջատին յամենեցունց եւ մեկնակ կատարեն զտաւն ծննդեանն եւ յայտնութեան ի միում աւուր: Եւ եթէ ասիցեն եթէ զկանխամուտ սովորութեան զհետ երթան եւ այսպէս զոյն գոյն առնէին եւ առաջինքն, տամք մեք պատասխանի եթէ բազումք ի կանխակալ սովորութեանցն փոխեցան ի հարց եւ ի վարդապետաց, որպէս ցուցաք ի թղթին տեառն Յովհաննու պատրիարքի վերագոյնն, եւ բազումք բարձան ի բաց եւ ջնջեցան եւ բազումք նորոգեցան: Բարձաւ ի միջոյ այն (սովորութիւն, զորոյ զհետ պնդեալ) յերեւներորդում տիս հասակի առնոյին զմկրտութիւն եւ ոչ տարւոջէ ի տարի զչարչարանս եւ զպատեքն կատարէին², նոյնպէս եւ եպիսկոպոսաց էին կանայք եւ մանկունք, յորժամ անդէն յաշխարհի դեգերէին եւ թողն ի բաց եւ արձակեցին զկանայսն եւ եղնն եպիսկոպոսունք որպէս եւ նոցին³ սուրբն Գրիգորիոս եւ այլք բազումք, եւ այն թէ կարգէին զկանայս ի սարկաւազունս, զի աւծեսցեն զկա-

նայս եկեալս ի մկրտութիւն¹: Եւ բազումք եւս այսպիսիք մի ըստ միոջէ նորոգեցան, այն զի տամք կնիք մանկանց տղայոց եւ այն զի ամի ամի զչարչարանս կատարեմք եւ զպատեքն տաւնեմք եւ այն զի պահէ ամենայն, որ երկրպագութիւն սրբոյ խաչին մատուցանէ, զպահս քառասնիցն միանգամ յառաջ քան զզատիկն. քանզի (յառաջագոյն) իւրաքանչիւր, յորժամ եւ կամէր, պահէր զքառասուն աւուրս միանգամ ի տարւոջ: Նորոգեցին եւ զտաւն արմաւենեաց, որ բնաւ ոչ կատարէր, եւ զտաւն տաղաւարահարաց ի Թափորական լերինն: Եւ եւ զսուրբ տաւնն ծննդեան հաստատեցին յիւրում ժամանակի², յետ բազում հարց եւ փորձ առնելոյ եւ բազմապատիկ խնդիրս յուզելոյ եւ համարովք թուոցն զիրն կշռելոյ ճշգրիտ ճշմարտութեամբ եւ ազդեցութեամբ սրբոյ հոգւոյն:

Ի Ա. Վասն պահպանութեան հրէական աւերինաց: — Վասն թէ պահէին զտուչութիւն առաջին սովորութեան աւերինացն Հրէից առաջին քրիստոնեայք, այլ առաքեալք սուրբք եւ աշակերտք նոցին բարձին զնոսս ի միջոյ եւ մեկնեցան ի նոցանէ եւ անջրպետեցան, թէպէտ եւ զկարգ այսր տաւնի ըստ լուսնական թուոյ պահէին նոքա ըստ աւերինացն Հրէից, որ զուսնական ամսոց զհետն երթային: Եւ ընկալեալ էր նոցա իբրեւ ի կարգէ տուչութեան զայս ինչ եթէ ծնաւ աէր մեր ի վեցերորդ դումն ըստ լուսնաթուին յունուարի եւ մկրտեցաւ նոյնպէս ի վեցերորդ դումն ըստ թուոյ լուսնի յունուարի, եւ կատարէին նոքա զտաւնն ամի ամի ի վեցերորդումն

¹ Այսպէս բնագիրը, զոր N կ'ուզէ կարդալ (I, 173) եւ կը թարգմանէ des Ibères (էջ 196):

² «Եւ ոչ տարւոջէ — կատարէին» հաստատածը չկայ Լի մտտ, ասորին ասկայն ունի:

³ Այսպէս բնագիրը երրորդ գէմք, մինչ S-U եւ Գրիգորիոսը, (էջ 256), wie auch euer Gregor (էջ 331), հակառակ որ վերջնոցս հրատարակած բնագիրն ալ ունի «οαδ», ոչ թէ «ααδ»:

¹ Այսպէս կը կարդայ N, իսկ Լ ունի յայտնապէս սխալ «ααδ», ընթերցուածք (էջ 295), որով իր թարգմանութիւնը կ'ըլլայ welche salbten die Frauen, welche mit uns waren, էջ 331:

² Ամբասն հաւատարիմ չէ այստեղ N ասորի բնագրին՝ on a innové aussi la fête des Rameaux qui n'était pas célébrée; et la fête de la transfiguration (ուր զանց է առնուած «ի Թաբորական լերինն»), et on a placé la fête de la sainte Nativité a sa place (էջ 195):

լստ լուսնոյ: Երեկոյին կատարէին նոքա զտաւն ծննդեանն ի Բեթղեհէմ եւ վաղ-վաղակի ճանապարհ արարեալ ի Բեթղեհէմ քաղաքէ իջանէին ի Թորդանան գետ եւ զգիշերն ամենայն ի սառնասառոյց ցըրտութենէ տազնապեալ եւ յանձրեացն յաճախութենէ եւ ի բռնութենէ ձեանց որպէս է իսկ սովորութիւն ի ժամանակս կարեձմեռն ձմերայնոյն, ապա այնուհետեւ յառաւուտուն սկսանէին կատարել զտաւն յայսնութեանն առ Թորդանան գետով: Եւ այսպէս զոյն գոյն առնէին նոքա մինչեւ ի ժամանակս տեառն Թովհանու Ոսկերեանի յաւուրս Արկաղեայ արքայի հար թէորոսի կրսերոյ: Ընդ այս ժամանակս ի հոգոյն սրբոյ կրեալ մարդիկ յԵրուսաղէմ, խնդիր արարին եւ բանս եղին վասն իրացս այսոցիկ եթէ տաւնքս ոչ ըստ աւրինի կատարելիցին. քանզի զտաւն ծննդեան յերեկոյին կատարէին ի Բեթղեհէմ եւ ապա այնուհետեւ արագ արագ վաղվաղակի շտապեալ տազնապեալ գիշերախառն յուղի անկանէին երթալ հասանել մինչեւ ի Թորդանան գետ եւ ընդ այգոյն առաւատանալ կատարէին զայսնութիւնն դարձեալ շտապիւ տազնապաւ եւ դառնային անդրէն միւսանգամ յԵրուսաղէմ առնել զտաւն Ստեփանոսի ի տեղոջ, ուր զքարկոծանն ընկալեալ էր եւ թաղեալ. քանզի յետ տէրունական տաւնիցս ծննդեանն եւ յայսնութեան զՍտեփանոսին կատարէին: Եւ քննայոյզ փութով զիրսն խնդրեալ զրեցին թուղթս եւ առաքեցին առ հայրապետս, որ էին յայնմ ժամանակի ի Հռովմայեցոց քաղաքին եւ ի Կոստանդնուպոլս եւ յԱղեքսանդրիա եւ յԱնտիոք եւ յայլ եւս զխաւոր քաղաքս: Եւ եղին ժողովք զայսմանէ յամենայն տեղիս եւ եկին բազում հաւաստեալ յիրացն քննութիւն եւ մտին ի հարց եւ ի փորձ ճշդիւ գտաւեւ ամենայն համաւրէն իմաստունք եւ իրազէտք իրացն, որ յայնմ ժամանակի կեանս կէին եւ կին տեղեակք եւ հմուտք թուոյն

ժամանակաց եւ տարեացն փոփոխմանց, եւ հասին ճշդրաիւ ի վերայ համարոցն ամաց եւ տարեաց եւ զտին զամս, յորում ծնաւ տէրն մեր, որ է ամ երեքհարեւր եւ ինն Թունաց: Եւ զտին զուսին յունուար ամենան սկիզբն առնել ի քսաներորդ աւրէ դեկեմբերի ըստ արեգական: Ապա ուրեմն ի քսաներորդում հինգերորդում այսր ամենան գտան ի լուսնի աւուրք վեց եւ լուսինս այս յունուար ամսեանն համարեցաւ: Եւ հաստատեցին բազում հոգաբարձութեամբ եթէ ի քսաներորդ հինգերորդ աւուր դեկեմբերի ըստ արեգական ծնաւ տէր մեր յայսմ տարուջ: Եայսմ ի ամին աւուր առնէին եւ հեթանոսք զմեծապայծառ տաւն արեգականն հարսանեաց, քանզի ընդ այս իսկ ժամանակս ի քսաներորդ չորրորդ եւ ի քսաներորդ հինգերորդ աւուր ամսեանն լինէին փոփոխմունք ժամանակաց տարուոյ, յամենան դեկեմբերի ասեմ եւ մարտի եւ յունեայ եւ սեպտեմբերի: Եւ յայսմ փոփոխման դեկեմբերի, քանզի յայնժամ ուրեմն իջանէ արեգակն ի հարաւակողմն կոյս մինչեւ ի յետին իսկ աստիճանս եւ սկսանի այնուհետեւ ի քսաներորդում հինգերորդում անդրէն միւսանգամ երանել վերաւ ի բարձրաբերձ բարձունս աստիճանացն, նալ ի բարձրաբերձ բարձունս աստիճանացն, առնէին նոքա տաւն բազմապայծառ ցընծութեան, որ անուանեալ կոչէր հարսանիք արեգական, որ աւրինակ էր եւ նշանակ եւ պատկեր մեծի արեգական ստուգութեան, որ պատրաստեալ էր ծագել յայսմ աւուր: Եւ երթային քրիստոնեայք ի տաւն այսր հեթանոսաց եւ պղծէին զանի տաւն զոհիւք նոցա. վասն այսորիկ կարգեցին հարքն եւ եղին եւ ընկալան ամենեցին միաբան հաւանութեամբ եթէ ի քսաներորդ հինգերորդ աւուր դեկեմբերի ըստ արեգականն պարտ եւ պատշաճ իցէ թէ կատարեսցի տաւն սուրբ ծննդեանն եւ ամենեւին իսկ մերժեսցի ի բաց հաշիւն լուսնոյ, որ ամէ եւ մեծանայ եւ նուազել եւ փոքրկանայ եւ չէ ճշմարիտ այնու զի նուա-

զագոյն է համար երկոտասան ամսոց լուսնոյն ի համարուէ երկոտասան ամսոց արեգականն աւուրբք ինչ, եւ զի փոփոխական է լուսին աճմամբ ընդին եւ նուազելով եւ չէ զոր աւրինակ արեգակն հաստատեալ անշարժական, որ բնաւ ոչ փոփոխի եւ ոչ երբեք հիւժանի եւ ոչ յաճումն ուրեք գայ, քանզի է իսկ նշանակ մեծի արեգականն Բրիստոսի, որ թէպէտ եւ մարմնացաւ եւ եղեւ մարդ եւ խոնարհեցաւ եւ ամփոփեաց զանձն իւր, այլ բնաւ իսկ ոչ այլայլեցաւ կամ նուազեցաւ կամ աճեաց: Եւ զայս վասն սրբոյ ծննդեանն¹:

¹ Ծննդեան տօնի հաստատման մասին աւանդուած այս տեղեկութիւններուն աղբիւրն եղած է անուղղակի Էփրեմի անունով ծանօթ շատ հաշտարար գրութիւն մը, որուն ասորա-հայ բնագիրը հրատարակած է Մ ա ռ . այս գրութեան մէջ այսպէս կը պատասխանէ ու կը կրկնարանէ ասորի վարդապետը իր հարցատէր աշակերտին Սահակայ՝ «Ճշմարիտ ի վեցն էր ի վերջին քանո(ւ)ն ծնունդն եւ յայտնութիւնն Բրիստոսի ի միում աւուր... ուստի եւ չիք հակառակութիւն ի միջի մերում. զի երկու տաւնս այս մի են եւ ի միում աւուր կատարին եւ է իսկպէս ճշմարտութիւն եւ բարի...: Ի ԻԵ՛Ն յառաջին քանուն յորժամ առնոյր աւրն ի գիշերէն, կանխեալ առնէին ամենայն թաւանէին զաւրն զայն արեգական հարսանիս... եւ զայն ամենայն տեսանէին նորահաւատ ի Բրիստոս արք եւ կանայք, ծերք եւ տղայք եւ ինէր նոցա պակասութիւն հաւատոց որ առ Աստուած...: Ասան խափանելոյ զտաւնն հեթանոսաց, զի կրակի եւ արեգական տաւնէին մեծաւ փառաւորութեամբ ի ԻԵ՛Ն ի քանունն առաջին, եւ որպէս կանխեալ ասացի հարսանիք արեգական պարծեալ առէին... բազումք ի սրբոց հայրապետաց... եղին սահման տաւնել զաւրն զայն ծննդեանն Բրիստոսի եւ այսպէս առէին թէ արդարութեան արեգակն Բրիստոսն է եւ չէ փաստաւնել նմա եւ խափանել զտաւեւրական տաւնս հեթանոսաց...»: Դարձեալ «Եւ նորահարերն ամենայն կռովք եւ հաւանեալ երկրպագէին նոցա եւ տաւնէին մեծաւ հանդիսէի ի ԻԵ՛Ն ի քանունն առաջին եւ առէին թէ այսաւր հարսանիք է արեգականն: Իսկ հայրապետացն որպէս նախանձեալ առայն եւ առնեւ, եկայք եւ մեք տաւնեմք զաւրս զայս ծննդեանն Բրիստոսի՝ իմանալի արեգական, թէ եւ եւ այս կարեւոր է քակել զտաւն հեթանոսական եւ չիք ինչ փաստ ի մէջ երկուց տաւնից... վասն բարի քանո(ւ)ն է ի վերջին քանունն ի ԻԵ՛Ն յառաջին քանունն եւ ոչ վասն հակառակութեանն», Тексты и разыскания по армяно-грузинской филологии, I, 1900, Ефремы Сиринь: А. О дняхъ празднованія Рождества, էջ 37—54:

Դարձեալ ինդիր արարին եւ հասին ի վերայ համարովք թուոյն հարքն սուրբք եթէ յերեսներորդում տիս հասակի էտ մկրտութիւն տէր մեր, որ է ամ երեքհարեւր երեսուն եւ ինն Յունաց եւ յամի հնդետասաներորդի թագաւորութեանն Տիրերեայ կայսեր, որ շինեաց զքաղաքն Տիրերիս անդէն առ եղերք Դաղղղեական ծովուն, ուստի սկիզբն առնէ բղխել Յորդանան զետ: Բանդի եւ ինքն իսկ աւրինակ էր եւ զուշակ յառաջագէտ ամրապարիսպ քաղաքի սրբոյ մկրտութեանն, որ կանգնեցաւ եւ ամրագործ պարսպաւքն հաստատեցաւ յայնժամ ուրեմն առ ափամբ հոգեւորական զետոյն Յորդանանու: Եւ գտին ճշգրիտ համարովքն եթէ յայսմ ի սմին տարւոջ զոյգ հասարակ ընթանայր լուսինն յունուարի ընդ ամսոյն արեգական եւ վեցերորդն լուսնոյ եւ վեցերորդն արեգական ամսոյ գային միաբանէին ընդ միմեանս: Եւ կարգեցին զի լեցի յայտնութիւնն յայսմ ի սմին աւուր վեցերորդի ամսեանն արեգական յունուարի եւ թողին ի բաց եւ բարձին ի միջոյ զհամարն լուսնոյ: Եւ իրրեւ կարգեցան այսպէս միաբան հաւանութեամբ եւ փութով պնդութեամբ եւ վայելութեամբ իրքն տաւնիցս այսոցիկ սրբոց ի հարցն երանելեաց եւ ի քահանայապետիցն, որ ժողովեալն էին հոգւով սրբով, զրեւելին այնուհետեւ եւ առաքեցին յԵրուսաղէմ եւ յամենայն կողմանս, զոր ինչ միանգամ եղանն ի նոցանէն ազգեցութեամբ հոգւոյն սրբոյ: Եւ յայսմ ժամանակէ հետէ հաստատեցաւ այս կարգ վայելուչ յամենայն եկեղեցիս համաւրէն ազգաց եւ լիցուաց: Եղնաւրինակ եւ սուրբ տաւն արմաւենեաց ընդ այս իսկ ժամանակս հաստատեցաւ եւ եղաւ ազգեցութեամբ հոգւոյն սրբոյ: Եւ ոչ եւս այլ վարեցան այնուհետեւ քրիստոնէայք լուսնականն համարովք ի կարգել զտաւնս, բայց միայն զտաւն պատեքին, որ աւրէն իսկ է ամենեւին զի իցէ պատեքն հրէական, այս է աւր չորեքտասաներորդ

